

Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտերծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

սրտմենել և տարածել նյութը ցանկացած մեդիայով կամ կրիչով  
մեջբերել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

4/72

Յ. ՊՕՂՈՍԵԱՆ — ՍԻԼՎԱՆ


---

≡ ≡ ≡ **ԿՈՐՍՈՒԱԾ**  
**ԷՋԵՐ** ≡ ≡ ≡



Տպագրութիւն ՍՏԵՓԱՆ Կ. ՍՏԵՓԱՆԵԱՆ  
ՌՌՄՃՈՒՔ

1923



հ. Բ. Ե. Ը.

891.99  
7-79

493

891-981

Յ. ՊՕՂՈՍԵԱՆ — ՍԻԼՎԱՆ

A 11 570.93

== ԿՈՐՄՈՒԱԾ  
ԷԶԵՐ ==

1824

1828



Տպագրութիւն ՍՏԵՓԱՆ Կ. ՍՏԵՓԱՆԵԱՆ  
ՌՈՒՍՃՈՒՔ

1923



## Փ Ո Ւ Ա Ն      Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն Ի

« Կ Ո Ր Ս Ո Ւ Ա Յ Է Ջ Ե Ր »-ս մոռացուած փրկելու մտահոգութիւնով տարուած գեղապատ-բարեկամի մը յամառ թելադրանքներուն անսայով՝ հոս ու հոն ցուած արձակ երգերէս փնջիկ մը ձեզի կը նուիրեմ:

Ձեմ գիտեր ի՞նչ գրական արժանիք ունին անոնք, միայն թէ ինծի համար սրտով շատ բան կ'արժեն:

Լուռ վշտին հոգիս ողկոյզներէն քամած շիթերով ցօղուած, սիրոյ տառապանքի դաշտնով բացուած վերքերէն ցայտոյ արիւնով ոռոգուած, ու մենութեան, թախծութեան եւ անձկութեան պահերուն՝ հոգիս ծաղկանոցէն կորզուած երազանքներ ու պատրանքներ են անոնք:

Ակամայ կը տարուիս յուսարու, թէ « Կ Ո Ր Ս Ո Ւ Ա Յ Է Ջ Ե Ր »-ը հանելի պիտի թուին բոլոր անոնց՝ որոնց սրտերուն բազմադի լարերը ու եւ է ժամանակ թրթռացած են սիրոյ մի՛շտ նոր ու մի՛շտ հին տենչանքի ու տանջանքի հրպուստներէն:

Հոգեկան անկեղծ բաւարարութիւն պիտի զգամ, եթէ « Կ Ո Ր Ս Ո Ւ Ա Յ Է Ջ Ե Ր »-ս մոռացութեան մէջ կորսուած, բայց երբեմն սիրուած դեմքերու եւ դեպքերու մելանուշ յուշերը զարթեցնեն է՛լ ուրիշներու յիշողութեան մէջ. այսպէս չէր արժեր մոխիրներու տակ թաղուած կայծերով հոգիս անգամ մըն ալ խոռովել . . . :

9 Յունիս 1923

Յ. ՊՅՂԱՍԵԱՆ



# ԽՕԼ ՎԵՐԱՑՈՒՄԻ ՊԱՇԵՐՈՒՆ

Կիրքերուս բոցին մէջ մաքրապործուած,  
տառապանքիս քուրացին մէջ հալած եւ սէ-  
րերուս կաղապարին մէջ բիւրեղացած հոգիս,  
այս գիշեր ալ, խօլ վերացումի պահերուն,  
յիշատակիդ աննիւթ պատկերին առջեւ եր-  
կիւղածօրէն ծնրագրեց:

Եւ կեանքի անողոք գուպարներուն  
մէջ շահուած յաղթանակներու նրբերանդ  
գափնիներով զարդարուած իր ճակատը՝ մար-  
մարեայ սալաքարերուն շուրջ ոտքերուդ  
թողած հետքերուն վրայ սուր հեշտանքով  
անդմեց:

Իր ոսկեծուփ անուրջներուն եւ պատ-  
րանքներուն թերթիկներով պատուանդանդ  
քնքշանքով պարուրեց:

Անծայրած իր ծովերուն ու երկնքի կա-  
պոյտին ամբողջ խորութիւնը, կախարդանքը  
եւ հեշտանքը համադրող աչքերուդ հուրին  
առջեւ մումի հանդոյն պլպլալ, մարիլ եւ ա-  
հէանալ երազեց:

Աղօթքի մրմուռնջներ արտասանելէ  
վաղուց դագրած, ընդվզումի, ըմբոստութեան  
հեղեղներ ջրվէժող անոր շրթները վարդա-  
գեղ մատներուդ երկարեցան ծարաւկոտ:

Ու հուր համբոյրներով տարափեցին  
այն մատները, որ երբեմն իր սպիացած վէր-  
քին մէջ մխրճուեցան:

Օ, այդ երանելի, այդ սնդառնալի օրը,


երբ մասներէդ կաթկթող յակինթներուն եւ հոգիիս աչքերէն կայլակող մարգրիաներուն ի տես՝ բուստէ շրթներդ գեղգեղեցին.

● « Մնձ երանութիւններ մեծ մորմոքներէ միայն կը ծնին. վա՛յ անոր որ մորմոքիլ չի սիրեր, որ մորմոքներուն տկալ չի գիտեր. . . » :

Այդ օրէն սկսեալ, խոսվալոյդ հոգիս Տառապանքի հովերուն եւ ամպրոպներուն ընտելացաւ եւ իր ջերմանոցին ծաղիկները Սիրոյ շաղերով սկսաւ ոռոգել:

Եւ Տառապանքի ու Սիրոյ սանդուխներու վրայէն՝ հոգիս կեանքի գաղտնիքին մէջ խորասուզուեցաւ, փառքի գինիէն արբեցաւ եւ ստեղծագործութեան երանութիւնը ըմբոշխնեց . . . :

10 Մայիս 1921



## ՄԵՀԵԱՆԸ

Առօրեայ հոգերէ եւ խոկերէ յողնած  
զլուխս ուսիդ վրայ հանդչեցուցած՝ կը սիրէի  
ունկնդրել հէքեաթներուն, զոր անքան  
հեշտութեամբ կը հիւսէիր եւ որոնց վրայ  
քնքուշ զգացումներուդ վարդի թերթիկնե-  
րը կը ցանէիր:

Օր մը, իրիկնամուտին, կը յիշե՞ս ,պատ-  
մեցիր ինձի.

« Երկնաբերձ սարի մը անմատչելի կա-  
տարին վրայ մեհեան մը կար, ճիւղաթոյր  
մարմարեայ սիւներով ու ոսկեղօծ դմբէթով:

« Այգալոյսին շողերով ողողուած անոր  
դմբէթը ազամանդի նման կը փայլէր եւ ամ-  
բոխը կը դիւթէր:

« Սարին ստորտը ուխտի եկած այդ  
ամբոխը անմատչելի մեհեանին խորհրդաւոր  
գեղեցկութեան առջեւ երկիւղածօրէն կը ծըն-  
րագրէր եւ զմուռսի բուրումներով զայն կը  
խնկարկէր:

« Լուսահեր ծերունիներ կը պատմէին,  
թէ մեհեանին մօտենալ եւ անոր գաղանիքը  
քողազերծել փորձող տարփաւորներ՝ իրենց  
կեանքի գարունով քաւած էին իրենց խեն-  
դութիւնը:

« Օր մը, օ՛ գարմանք, քան գարուն-  
ներ գեւ չբոլորած տարփաւոր մը ամէն  
խրատ , յորդոր ու վախ արհամարհեց  
եւ սեպածեւ ժայռերու վրայէն դէպի

մեհեանը մագլցիլ սկսաւ :

« Մի՛շտ վեր, դէպի սպիտակ կատարը սարին, դէպի առասպելներու մշուշին մէջ վանդակուած մեհեանը կը մագլցէր եւ իր մատներէն կաթկթող արեան շիթերով ժայռերը կը բոսորէր :

« Ամբոխը վարէն ապշած կը դիտէր եւ աղօթքներ կ'արտասանէր բարձրաձայն :

« Հետեւեալ առաւօտ, սեպ ժայռերու ստորոտը, ուխտեալ տարփաւորին դիակը գտնուեցաւ :

« Անոր աչքերուն նայուածքը դեռ գամուած էր դէպի կատարը սարին, ուր ծիածանի բոլոր հրանգներով հրաշահիւսուած քողին տակէն կը ժպտէր կախարդական դեղեցկութիւնը անմատչելի մեհեանին :

« Ո՛չ թախիծ, ո՛չ ափսոսանք, ո՛չ զըզջում կար աչքերուն մէջ :

« Մեհեանին հասած եւ անոր հրապուրանքը ըսպէ մը վայելած ըլլալու դոհունակութեամբ սառած էին . . . » :

Գուն վերջացուցած էիր, իսկ բախտաւոր տարփաւորին հէքեաթին առթած վիշտը կոպերուս վրայ արցունքներ անձրեւած էր :

Եւ այդ արցունքները շրթներդ անյագաբար ծծեցին . . . :

10 Յունուար 1921

## ՔՐՄՈՒՀԻՆ

Լոյսի հեղեղներով ողողուած թաւշապատ սեղանին շուրջ բոլորուած էին անոնք :

Օրուայ մէջ ապրուած փոթորիկներուն հետքերը դեռ թարմ էին անոնց շրթներուն բոլորտիքը :

Նոր բաղխումներու համար վճռակա- նութիւն, նոր յաղթանակներու հաւատքը կը ճառագայթէին անոնց աչքերէն :

Վառ սէրերու երգը կը թրթռար անոնց կուրծքերուն սակ :

Երազներու հեշտալի բոյրով խնկար- կուած էր լոյսերու մէջ ծփացող սենեակը :

Սեղանակիցներէն մին, սեւ ադամանդ- ներու պէս բոցավառ աչքերով ու հոլանի հասակով մանկամարդ դեղեցկուհի մը, կար- միր վարդի թերթիկներ փետտելով հարցուց .

« Պարոններ, ըսէ՛ք, աշխարհի մէջ է՞ն ուժգին ի՞նչ կ'ատէք : »

Սօլարար կեանքին սիրահար եւ անոր վայելքները անյագարար ըմբօշխնող ուսանող մը անձապարեց պատասխանել .

— Աբեղային սքեմը եւ գերեզմանափո- րերը :

Հիւժուած դերասան մը զիլ ձայնով աւելցուց .

— Թատերական քննադատները :

Մամոնայի ոխերիմ թշնամի, անոր թաւալգլոր պարտութիւնը անսանձ մըս-

խումբի մէջ տեսնող հարուստը մրմնջեց .

— Դրամը :

Սաղաղ բարեշրջումի օրէնքին ջերմե-  
ռանդ երկրպագու խմբագիրը պօռաց .

— Կարմիր յեղափոխութիւնը :

Կիներու շոյանքներէն շփացած գան-  
գրագեղ պարմանին, իր տարիքին անպատ-  
շաճ յանդգնութեամբ բացազանչեց .

— Աննազանք կիները :

Սահամբերութեան կնճիռ մը գեղուհիին  
շրթներուն վրայ թառեցաւ : Ան իր նուրբ  
ոտքը գետին զարնելով գեղգեղեց .

— Պարոններ, ձեր ատելութիւնը Աս-  
տուածամօր պատկերին առջեւ վառող մոմի  
նման վտիտ է : Ես կ'ուզեմ անապատի ա-  
րեւին պէս այրող, ծովու փրփրաբաշ կո-  
հակներուն պէս կլանող, հաշիշի պէս ար-  
բեցնող ատելութիւն մը : Հոգւոյս անզուսպ  
թափովը կ'ասեմ սիրոյ մեջ սառ դասողու-  
թիւնը . . . .

Եւ փրփրալից բաժակը գէպի իր շերթ-  
ները տանելով գոչեց .

— Կեցցե՛ն սիրոյ մէջ սառ գատու-  
թիւնը արհամարհող հերոսները :

Տասնեակ բաժակներ վեր բարձրացան,  
գինին եռաց, ու արիւնը՝ երակներու մէջ .  
իսկ սիրատոչոր հայուածքներ սիրոյ մէջ  
գատողութիւնը ատող քրմուհին տարա-  
փեցին . . . :



## Ե Ղ Ն Ի Կ Ը

## I

Մենակեաց եղնիկը սարերու կատարներուն վրայ շատ—շատոնց անձանօթին ծարաւով կը տանջուէր :

Անուշ բուրումներու ետեւէ էր, սիրոյ երազը կ'երազէր, բայց կը վախնար կախարդական ծաղիկներով եզերուած անձանօթին մօտենալու :

Կը վախնար ու կը մօտենար .

Կը մօտենար ու կը վախնար :

Խելակորոյս խոյս կուտար եւ անդիմադրելի թափով կրկին կը մօտենար :

Վերջին անգամ եղնիկին սիրտը ա՛յնքան այրեցաւ մօտենալու կարօտէն, ծաղիկները ա՛յնքան արբեցուցիչ էին իրենց բուրումներով, ա՛յնքան հմայիչ իրենց երանգներով, զեփիւռը ա՛յնքան անուշ կ'երգէր, որ եղնիկը պահ մը յաղթեց վախին, մօտեցաւ, կուպերը խփեց . . . ու հոն էր արդէն :

Եղնիկը անձանօթ հրաշք-աշխարհը տեսաւ, հոն մնալ ու իր փայփայած երազին հետ դիրկընդխառն՝ յաւիտենական նիրհը ննջել ցանկաց :

Օր եւ դիշեր հոն մնաց :

Ու երբ լերան ժայռերուն վրայ կրկին իր հոլանի հասակը ցցեց եւ կորսուած երանութեան կայլակներով թրջուած իր աչքերը զէպի վարը, իր ոտքերուն տակ թաղուած

հրաշք - աշխարհին սեւեռեց, եղնիկը զրո-  
ջաց ո՛չ թե՛ ըրածին, այլ՝ շրտած-  
նեռուն վրայ . . . :

## II

Կարօտի հասնումին բոցը եւ ապրուած  
երանութեան տենչանքը սրտին մէջ, եղնիկը  
սար ու ձոր երկար թափառեցաւ :

Սասուան շաղերով զովացած մարմարին  
վրայ իր յոգնաբեկ գլուխը հանգչեցնելով՝  
եղնիկը երազեց :

Երազեց ու սպասեց :

Եւ հոգեզմայլ խռովքով լսեց վարէն

— հրաշք - աշխարհէն — նոր երգ մը :

Իր ամբողջ էութեամբ ունկնդրեց :

Շատ հնչուն ու գրաւիչ էր. շատ ալ

թարմ :

Կասկած ունեցաւ թէ համբոյրներ բաշ-  
խող շրթներէն թռած մելանուշ շեշտերը այս  
անգամ իրեն համար չէին :

« Չէ՛, — մտածեց եղնիկը, — երիտա-  
սարդ օրերուս անհասանելի երազն է, որ  
ուրիշներու համար կ'երգուի : »

Եւ թախիծի ամպերը մթազնեցին անոր  
աչքերուն աստղերը :

Երգը կրկնուեցաւ, այս անգամ աւելի՛  
յստակ, աւելի՛ մօտիկ, աւելի՛ հմայիչ :

Եղնիկը հպարտօրէն գլուխ վերցուց,  
կասկածը սրտէն հեռու վանեց, սիրոյ կա-  
րօտի դողէն ու ժգնօրէն տանջուեցաւ, մսեցաւ :

« Ա՛խ, իմ երազ - կեանքի մտերիմ ե-  
րազներէն է, ու միայն ինձի համար է  
հիւսուած . . . : »

Այս անդամ եղնիկը գողաց վերափրթ-  
թող սիրոյ ուժգնութենէն եւ տաքցաւ  
երգին հմայքէն :

Հրաշք - աշխարհին խենդութիւնները  
հերբողող երգչին հման դարունալ ,  
գեղեցկանալ եւ անմահանալ երազեց անոր  
հոգին . . . :

20 Յունիս 1921



## ԳԱԼԱՓԱՐԻ ՀՐԱՊՈՒՐԱՆՔ

Հոգիս որբացաւ :

Աշնան մահաբոյր համբոյրին տակ մերկացած վարդի թուփին նման, հոգիս մերկացաւ իր շուշան երազներէն ու պատրանքներէն :

Օրուան հոգը իր սառնաբեր շունչով փերթեց սէրերուս եւ անուրջներուս թերթիկները, ոռնացող քամիին յանձնեց զանոնք :

Եւ դիւային քրքիջով դիտեց հոգիիս արցունքները ու սէրերուս վերիվայրող թերթիկները :

Գարնան արփիին առաջին շողին, ծիծեռնակին առաջին դայլայլիկին հետ՝ մերկացած վարդենին կրկին պիտի փթթազարդուի :

Ըսէ՛ք, արդեօք նորազարթ սիրոյ գրգուռներուս տակ սգացող հոգիս ալ պիտի փթթի՞ :

Ո՞վ պիտի ճառագայթէ սիրոյ շողը, ո՞վ պիտի կաթեցնէ երազանքներու նեկտարը հոգիիս ալիքներուն մէջ :

Հոգիս ծարաւի է, հոգիս անգամ մըն ալ կը ցանկայ խիզախ խոյանքներու փրփրալից գինին ըմբոշխնել ու գինովնալ :

Բուստէ շրթներուդ բաժակը շրթներուս մօտեցուր, ո՛ր գաղափարի հրապուրանք, ես ծարաւի եմ քու գինիիդ . . . :

## ՍԻՐԱԾ ԳԻՐԲՍ

Այս գիշեր ալ, մենակեացի սենեակիս մէջ  
բանառուած, դողդոջ ձեռքերով սրտիս վրայ  
սեղմեցի քեզի սիրազեղ ու երազկոտ հայեաց-  
քիս դգուանքը էջերուդ վրայէն սահեցուցի :

Ծաւքերուդ մէջ խնամքով պարուրուած  
համակներ — անուշ յուշերուս, յոյսերուս եւ  
յոյզերուս մասունքի տուփերը — այս գիշեր  
ալ անցեալէն հողիիս խօսեցան :

Այն անցեալէն, երբ սիրտս սիրոյ տարփէն  
հոգնած չէր, երբ երկնակամարին վրայ պըլ-  
պըլացող աստղերը ա՛յնքան ցած էին, որ հեշ-  
տութեամբ կրնայի զանոնք բեկորել եւ անոնց  
մասնիկներով դիցուհիիս ճակատը զարդարել,  
երբ ամէն ինչ վարդ կը բուրէր, կեանք  
կ'ընծիւղէր :

Չորցած մանիշակի դալկու թեամբ թեր-  
թիկներ անզուսպօրէն կրկին հետաքրքրու-  
թիւնս կը շոյեն : Անարատ սիրոյ պարզու-  
նակ խոստովանութիւններ, կիրքի բոցէն  
մոխիրի վերածուած զգացումներ կը նիր-  
հեն, արհամարհուած սէրերու մրուրը  
քամուած է այդ տմոյն թերթիկներու  
ծաւքերուն մէջ :

Մէկիկ - մէկիկ կը բանամ եւ անոնց  
տողերուն վրայ նայուածքս կը պտտցնեմ  
անձկագին ,

Կանացի սիրավառ աչքեր մարդրիտ-  
ներ ցօղած են, քնքուշ ձեռքեր յաս-

պիսններ ցանաժ են, փայլակի նման կեանքի  
 աաղտուկին խաւարը պատուով ընդհատել  
 երանութեանց մարգրիտները ու յասպիս-  
 ները :

Եւ ամէն անգամ որ կը կարդամ զա-  
 նոնք. անցած օրերուն թախիժը՝ աչքերէս  
 զոյգ արցունքներ կը կաթեցնէ դալուկ ու  
 դողահար թերթիկներու դոզին մէջ . . . :

15 Մարտ 1921



# ՍԻՐԱՏԵՆՉ ԿԻՆԸ

Առաւօտ մը, երբ Մայիսի մեղրածոր  
չրթներէն ծաղիկներու վրայ ցօղուած շա-  
ղերը յակինթներու, շափիւղաներու եւ գըմ-  
րուխաներու պէս կը բոցավառէին, սիրա-  
տենչ կինը պարտէզ մտաւ :

Երփներանգ ծաղիկներ իրեն կը ժրպ-  
տէին չորս կողմէն :

Մօտեցաւ անոնց, քաղ'ց, մէկիկ-մէկիկ  
հոտւըտաց, չգոհացաւ, բոլորն ալ շղթեց  
ու հեռացաւ :

Երեւի լուսնկայ գիշերներու անդորրու-  
թիւն ծորոզ լուսեթեան մէջ երազուած ծա-  
ղիկները պարտէզի ածուներուն մէջ չգտաւ :

Երազներու ծաղիկները է'ն անուշ են...

Ուրիշ առաւօտ մը, սիրատենչ կինը  
կրկին պարտէզ իջաւ :

Ծաղիկ մը տեսաւ, որը ե'ւ նման էր,  
ե'ւ նման չէր մինչեւ ցարդ իր տեսածներուն :

Մօտեցաւ եւ իր ձիւնաթոյր մատները  
անոր երկարեց :

Ինչո՞ւ մինչեւ ցարդ չէր մօտեցեր, չի  
գիտեր :

Մօտեցաւ, հոտւըտաց, փնտռածէն ա-  
ւելի էր, երազէն ալ անուշ :

Բայց ան ուրիշին էր վերապահուած...

Մօտեցաւ անոր, բայց չքաղեց .


Չքաղեց, բայց անոր հրապոյրէն արբեցաւ .

Արբեցաւ ու չյագեցաւ .

Չյագեցաւ եւ արտասուելով հեռա-  
ցաւ . . . :

A 57093

ԿՈՄԻ ԿԵՐԱ



## ԿՈՒՌՔԵՐ

Օր մը, երբ թախիժը կը նիրհէր, հոգիիս մեհեանը ամայացաւ ։

Հոն՝ անքուն գիշերներու եւ անարեւօրերու տքնուժեան մուրճով հրաշակերտուած կուռքերը իրենց պատուանդաններէն դղրդիւնով վար ինկան ։

Երբ թախիժը արթնցաւ, հոգիս նոր կուռքի, նոր Աստուծոյ անդիմադրելի կարօտը զգաց ։

Նոր փոթորիկներ ու ալեկոծումներ տենչաց ան, որոնց փրփրոտ կոհակները սրտին անյայտ խորերէն դուրս կը հանեն զօրաւոր ապրումներու մարգրիտներ ։

Այն ատեն էր որ սիրատուսը եղնիկի քայլերով մօտեցար ինձի, աչքերուդ այգերով հոգիիս մթազնած հորիզոնները լուսաւորեցիր, մշտանոր ու մշտահին հեշտանքի բուրումը բուրվառող շրթներովդ սիրոյ մեղեդին երգեցիր, վաղուց լսուած ու կըրկնուած եղանակ մը, մի՛շտ դիւթող, մի՛շտ արբեցնող, մի՛շտ խօլացնող . . . ։

Եւ սրինգիդ թրթռումներուն տակ՝ հոգիիս ամայացած մեհեանին մէջ նոր կուռք մը հրաշակերտուեցաւ ։

Վարդերու եւ նարգիսներու հեշտաբոյր ծոցերէն շաղի շիթերը անյագաբար ծծող հողին նման, գեղեցկութիւնդ մարմնացնող կուռքին շրթներէն ծորող անպատմելի


հեշտանքի ու անպատմելի տուայտանքի  
խառն գինիին եւ խմեցի ու գինովցայ :

Արբշճութեան առաւօտը կարճատեւ  
եղաւ. մինչ հոգիս անպատմելի հեշտանքի  
վերիվայրող ծուէնները թախծալից աչքերով  
կը գիտէր, տապալած կուռքի բեկորներուն  
վրայ թառած անպատմելի տուայտանքի բուն  
կը վլվլար :

Եւ հազիւ սթափած՝ հոգիս կարճ հեշ-  
տանքի գինիին ծարաւը կրկին անդիմադրե-  
լիօրէն զգաց :

Տուայտանքի բուն անընդհատ կը վըլ-  
վըլար :

Անոր չարագուշակ ձայնը ամայացած եւ  
նոր կուռքով արգասաւորուած հոգիիս մեհ-  
եանին մէջ անարձագանդ կը մնար . . . :



## ԲԱՅԻ ԴՌՆԵՐԸ

Մանիշակներով լի ծաղկամանս փռողին

Բայի դռները հողոյս բիւրեղեայ դըղ-  
եակին եւ առաջնորդեցի Ֆեղ անոր թաւշա-  
պատ սրահներուն մէջ :

Կոյս սիրոյս սնդուսէ պատմութեանովը  
շուշան մարմինդ պարուրեցի գգուանքով :

Քայլերդ՝ ստեղծագործ ներշնչութեան  
խունկովը խնկարկեցի :

Փոթորկայոյդ սրտիս է՛ն լեհ, է՛ն մա-  
քուր զգացումներուն շափիւղէ կոհակներուն  
վրայ օրօրեցի Ֆեղ մեղմօրէն :

Յետոյ, հուր կրքիս քուրային մէջ սիր-  
տըս հալեցուցի եւ խօլաթեւ անուրջներուս  
կաղապարին մէջ ձուլեցի քու արձանդ, մա-  
քուր՝ ցօղի պէս, յստակ՝ ապառաժի կուրծքէն  
ցայտող ջուրին պէս, բարձր՝ ճախրանքնե-  
րուս պէս :

Ու երբ հիացումէ արբշիտ՝ արձանիդ  
առջեւ երկիւղածօրէն ծնրագրեցի, անհուն  
սարսափով նշմարեցի, որ վաղուան դրժումին  
կնճիւր անոր ճակատը աղօսեց, եւ անոր  
չրթներուն վրայ զղջումի դառն ժպիտը սա-  
ռեցաւ :

Անհուն ցաւի պողպատը հողիս մէջ  
մխրճուեցաւ, արիւնիս մէջ մրափող կայծակ-  
ները շղթայազերծուեցան, մոլեգին թափով  
վեր առի ծանր մութը եւ անոր հարուած-

ներուն տակ փշուր-փշուր ըրի զգացունե-  
րուս արոյրէ արձանը . . . :

Աւա՛ղ, ծանր կռանին հարուածնե-  
րուն տակ փշրուեցաւ ո՛չ թէ պաշտած կուռ-  
քըս, այլ՝ սիրախոով ներդաշնակութիւն-  
ներու չափին տակ մշտտորով սիրաս . . . :



## ՉԵՄ ՏԱՆՉՈՒՒՐ

Օգոստոսի շոգը . . . :

Եւ անոր հպումներուն տակ կիսադեղ-  
նած, թարշամած, փոշիի թանձր խաւով ծած-  
կուած թաւուաքի մէջէն երկարող ծառուղիէն  
կը քալեմ, երազանքներուս անձնատուր :

Օգոստոսի շոգը քրտինքի շաղեր կը ցօղէ  
մազերուս վրայ եւ այդ շաղերը ծաղիկներու  
պապակած շրթներուն վրայ կ'իյնան հեւալով :

Արիիին սլաքիկ ճառագա թները հրեղէն  
վարագոյրներ կը հիւսեն եւ աչքերէս կը քօ-  
ղարկեն հեռաւոր հորիզոնները, ուր սրտիս  
թագուհին աչքէս հեռու կը ճեմէ :

Չեմ զգար օգոստոսի շոգը, զի զգա-  
ցումներուս բոցը պարուրած է սիրտս :

Մազերուս վրայ ցօղուած քրտինքի շա-  
ղերը կը շոգիանան Անոր մասին խոհերուս  
հուրէն :

Երէկի յիշատակները, այսօրուան սպա-  
սումի անուշ հասնումները ու վաղւան ե-  
րանութեան յոյսերը մեզր կը կաթեցնեն  
ծալքերուն մէջ սիրատոջոր հոգիիս . . . :

Եւ օգոստոսի շոգին մէջ մայիսի սիւ-  
քին գգուանքով կը զովանամ :

Ագահի կրքոտ երկշոտութեամբ կը պա-  
հեմ, սրտիս վրայ կը սեղմեմ Անոր տեսլահրաշ  
պատկերը :

Կը պահեմ, անուրջներուս, շղարշովը կը  
պարուրեմ, շրթներուս վարդերովը կը զարդա-  
րեմ օգոստոսի թարշամած տերեւներուն քով  
մայիսի շահաքրամները փթթեցնող պատկերը :

Եւ հոգիս օգոստոսի տապէն չիտանջուիր :

Վ Ա Ր Ղ Ե Ն Ի

Պարտէզիս մէջ վարդենի մը բուսաւ :

Մայիսի աստօծին կենսաբոյր համբոյրին տակ, անոր կոկոններէն մին բացուեցաւ ու կարմրերանգ թերթիկներու փնջիկը արշալոյսին ժպտեցաւ :

Ամէն առաւօտ նորափթիթ վարդենիին այցի կ'երթայի եւ գարնան հեշտածոր շրթներէն անոր վրայ ցողուած մարգրիտները զմայլանքիս թաւիշուվը կը ծծէի :

Առաւօտ մը, Ան ինձ ընկերացաւ : Մըշտածպիտ վարդին հմայքէն հրապուրուած՝ զայն իր կաթնաթոյր կուրծքին վրայ ունենալու տենչը Անոր աչքերուն մէջ փայլատակեցաւ :

Ես այլայլեցայ. սակայն այդ աչքերուն մէջ լծացած ցանկութիւնը ո՛րքան անողոք, ո՛րքան հրամայական էր :

Անհասան թախիծով ձեռքս երկարեցի, վարդենին ամբողջ մարմնով սարսուաց, արցունքներ թափեց :

Ինձմէ շիթ մը դուրս հայցեց :

Դիցունհիս անողոք մնաց, անհամբերութեան ստուերը անոր գեղեցիկ աչքերը մըռայլեց :


Մատներս պրկուեցան . . . եւ քիչ յետոյ վարդը Անոր վարդապեղ մատներուն մէջ հեւաց :

Սիրազեղ վարդենիին ու սրախ փափ-

կութեան վրայ տարուած կրկնակ յազթանա-  
կի ճիշը դիցուհիիս սրտին մէջ մրափող  
վագրը արթնցուց :

Եւ Անոր մատները, ակնթարթի մը  
մէջ, սուր հեշտանքով փերթեցին ու աւա-  
զանին օրօրուող ալիքներուն յանձնեցին վար-  
դին կարմիր թերթիկները . . . :

Իմ մատներով փրցուած եւ դիցուհիիս  
մատներով փերթուած վարդին թերթիկնե-  
րը առաջին սէրիս պատանքը եղան . . . :



# Ժ Պ Ի Տ Ը

## I

Հարուստ էր ան :

Անոր գանձերը սակիով կը յորդէին, իսկ շահմարանները՝ ցորենով :

Վարդագոյն մարմարէ հրաշակերտուած ապարանքի մը մէջ կ'ապրէր իր սիրուհիին հետ, հեռու աշխարհէն, հեռու անոր փորձութիւններէն ու դառնութիւններէն :

Երջանիկ էր ան :

Պարտէզին շատրուանները անոր սէրը կ'երգէին, լոթոսները եւ իրիւնները իրենց բոյրով անոր երազը կ'օրօրէին :

Ստրուկ գեղուհիներու հոյլը, գունազեղ թիթեռնիկի հանգոյն, անոր շուրջ կը թռէր, անոր ցանկութիւններուն վրայ կը թառէր :

Անձնուրաց ծառաներ իրենց կուրծքերը եւ նիզակները վահան ըրած՝ անոր անգորրին, վայելքին ու գանձերուն վրայ կը հսկէին աշալուրջ :

Հպարտ էր ան :

Կը պարծենար միայն իր սիրուհիով, որուն աչքերուն հայելիին մէջ վարժուած էր տեսնել խորունկ սիրոյ մը ինքնամոռացումը եւ հաւատարմութիւնը, իսկ անոր շրթներուն վրայ՝ այգալոյսին բովանդակ հմայքը :

## II

Չար բախտը իր մախանքը թափեց անոր երջանկութեան վրայ :

Փառակերտ ապարանքը երկրաշարժէ  
կործանեցաւ, պարտէզին ծաղիկները խորշա-  
կահարուեցան :

Ան չսպաց :

Աւազակներ յարձակեցան ու գանձերը  
կողոպտեցին, շտեմարանները հրդեհեցին :

Ան չվհասեցաւ :

Պեղուհիները զինք լքեցին, իսկ հաւա-  
տարիմ ծառաները գրծեցին իրեց երդումը,  
նիզակները փշրեցին ու հեռացան իր քովէն :

Ան դժբախտ չզգաց ինքզինքը :

Չէ՞ որ իր սիրուհին երջանկութիւն  
ծորոզ շրթները եւ աչքերը կը մնային . ի՞նչ  
փոյթ որ ապարանքը փլատակուած, պարտէ-  
զը կոխկրտուած, գանձերը պարպուած, ծառա-  
ները հեռացած ու շատրուանները լուռ էին  
այժմ :

### III

Անվերադարձօրէն կորսուած ճոխութեան  
ու հարատւութեան գառն յիշատակը տակաւ տո  
տակաւ սիրուհին աչքերուն փայլը տկարա-  
ցուց, անոր շրթներուն թարմութիւնը անսու-  
րացուց, գիրկընդխառնումներուն ուժգնու-  
թիւնը նուազեցուց :

Եւ աչնան թախծոտ մէկ իրիկնամուտին՝  
սիրուհին շրթներուն վրայ ծաղկած ժպիտը  
մարեցաւ :

Այն ատեն միայն աղքատ ու դժբախտ  
զգաց ինքզինքը, երբ սէրը շողիացաւ իր  
սիրուհին աչքերէն :



**ԱՆՈՐ ԶՆՈՒՄԵ ԵՐԳԵՐ**



## ԳՈՒՆ ՉԸ ՀԱՒԱՏԱՑԻՐ

Կիրքերու անդունդին մէջ երբ կը դա-  
հավիժէի, փրկարար ձեռքերդ աղերսեցի :

Դո՛ւն չհաւատացիր իմ աղերսանքին .

Փրկու թեան ձեռք ինձ չերկարեցիր :

Ուղեղս ճանկրտող տարակուսանքներու  
խաւարին մէջ երբ կը խարխափէի, աչքերէդ  
ճառագայթող լոյսի եւ յոյսի նշոյլներ տեսչա-  
ցի հեւալով :

Դո՛ւն չհաւատացիր իմ տեսչանքին .

Աչքերուդ փարոսները ինձ համար լոյս  
չծորեցին :

Կեանքի պայքարին ահեղ բաղձումներէն  
վիրաւոր ճակատս ուսիդ վրայ պահ մը հանդ-  
չեցնել երազեցի :

Դո՛ւն չհաւատացիր իմ երազին .

Ուսերդ յոգնաբեկ գլխուս բարձիկ չըրիր :

Քեզ համար կարօտի հատնումէն բոցա-  
վառ շրթներս ալապաստը ճակտիդ վրայ  
դովացնել ցանկացի :

Դո՛ւն չհաւատացիր իմ հատնումին .

Շրթներուս վրայ անհուն թախիժը սա-  
ռեցուցիր :

Յուսաբեկ հոգիիս ալքերուն մէջ անձ-  
րեւող արցունքներու քողին տակէն ժպտե-  
ցալ քեզի այնպէս, ինչպէս սպիտակ լօթոսը  
կը ժպտի ծագող արեգակին :

Դո՛ւն չհաւատացիր իմ ժպտին .

Հեզնոտ անտաբերութեան եղիճով սիրտս  
խայթեցիր :

Յուլիսի գիշեր մը, երջանկութեան ու վայելքի հէքեաթներ մրմնջեցին շրթներս :

Դուն եւ ես լուսնկայի արծաթ լոյսէն գինովցած էինք :

Վերջապէս դուն հաւատացիր. երջանկութիւն եւ վայելք երազեց հոգիդ :

Ձեռքդ ափիս մէջ դողդղաց, իբրեւ ծուղակի մէջ բռնուած կաքաւ մը, եւ խորհրդաւոր լռութեամբ կապանքուած շրթներդ, կարծես աննիւթ մատներու հպումին տակ, հրկնային տաւիղի մը հանդոյն թրթռացին :

Կարկաչահոս առուներու մեղեդիին, մայիսեան խնկաբոյր զեփիւռին գգուանքներուն, անյոյզ ալեակներու օրօրումներուն, ծիրկաթինի անուշ փայլին ու երախայի անբիծ ժպիտին ամբողջ հմայքը եւ կախարդանքը համադրող շրթներէդ ծորած բառերուն ազդեցութեան տակ, կուրծքս մաքրուեցաւ կիրքերու փոշիէն եւ հոգիս բա՛րձր, բա՛րձր թեւածեց . . . :

Հաւատքի, երանութեան ու ճախրանքի գիշերը շատ չտեւեց :

Անվստահութեան մղձաւանջը կուրծքիդ վրայ կրկին ճնշեց, անուրջներու պալատները անգթաբար քանդեց, շրթներուդ լարերը փրցուց :

Սիրատոչոր հոգիս կրկին արիւնոտեցաւ :

Արիւնոտած հոգիիս խորերէն սակայն, օրհնեցի քեզի այն բոպէական երանութեան համար, զոր շնորհեցիր ինձի, Յուլիսի անուշ գիշեր մը, լուսնկայի լոյսին տակ, ձեռքդ ափիս մէջ, հաւատքով ունկնդրելով երջանկութեան ու վայելքի երազանքներուս . . . :

## Ա Չ Ք Ե Ր Դ

Աչքերդ աչքերուս մէջ մխրճեցիր, բայց  
անոնց հրդեհները անդօր եղան սրտիս մէջ  
կայծ մը անդամ բռնկեցնելու :

Շրթներուդ հիւթալից ելակներով ջա-  
նացիր զիս հրապուրել. շրթներս համր մնացին :

Հողանի կուրծքիդ եւ թեւերուդ կա-  
խարդանքը ցուցադրեցիր. կուրծքիս տակ  
մրափող սենչանքը չղարթնեցաւ :

Ես ասուցի շնորհալի ճակատիդ ճառա-  
գայթումները, անտարբեր մնացի եղնիկի  
սրունգներուդ ճկունութեան, մատներուդ  
նրբութեան եւ կիսարձանիդ զգլխիչ նազանք-  
ներուն ի տես :

Ինձմէ մերժուած սիրոյդ աւերակնե-  
րուն վրայ անգութ յաղթանակս հպարտօրէն  
արձանացաւ :

Իսկ դուն, անյոյս սիրոյդ բեռան տակ  
կքած ուսերով, անկայծ աչքերով, մոլար  
քայլերով դէպի դետափ առաջացար :

Յաղթողի գոռոզ զգացումը կուրծքս  
ուռեցուց եւ դժբախտութեանդ մինչեւ վերջ  
ակաճատես ըլլալ ըղձաց հոգիս :

Քայլերուդ հետեւեցայ :

Գետափի ժայռերուն վրայ հասակդ ցը-  
ցեցիր, հրդեհուած կուրծքդ սառ քամիին  
բացիր եւ անկայծ աչքերուդ ակերէն անհա-  
մար արցունքի կայլակներ՝ հսկայ վիշտէդ  
յուզուած ալիքներու գոգին մէջ թափեցիր :

Ես պարտուեցայ :

Անմիտ հպարտութեամբս քեզի պատ-  
ճառած տուայտանքի եւ անյուսութեան ըս-  
տինքներէն քամուած արցունքներով ինծի  
յաղթեցիր :

Ու այն օրէն արցունքի շիթեր արտա-  
դրող աչքերդ սիւեցի . . . :



## ՄԻՐՈՅ ԱՌԱՋԻՆ ԴՈՂԸ

Կեանքի քամիներէն խամրած հոգիդ՝  
հոգիիս ջերմանոցին մէջ սաքցուցի ու դե-  
ղեցկացուցի :

Մասներս արիւնտակով վայրի վարդերէ  
ճակատիդ պսակ հիւսեցի եւ այդ ցաւը սիրե-  
ցի, դի քեզի համար էր :

Արտիս լարերէն թօած է՛ն անուշ շեշ-  
տերով անյոյս սէրս երգեցի :

Իսկ դուն, երախտագիտութեան կաթին  
տեղ, հոգիիս անբծութեան վրայ կիրքի լե-  
ղին սրսկեցիր, պսակս սալաքարերուն վրայ  
կոխկրակեցիր ու երգերս հեզնեցիր :

Անյոյս սէրս չմեղմացաւ սակայն :

Զայդ մը սպիտակ աղաւնիներ ու փրդ-  
սակրեայ կոթով դանակ մը, մեր հանդիպումի  
տարեւիցին, քեզի նուիրեցի :

Այդ դանակը սիրաբորբ կուրծքիս մէջ  
մխրճեցիր եւ բացուած վէրքէն ցայտող ա-  
րիւնս վայրի հեշտանքով ծծեցիր :

Ու երբ նուաղած գետին փռուեցայ,  
հարուստ մազերուդ խոյանքը սանձող ոսկի  
ասեղներէն մին աչքերուս մօտեցուցիր :

Աչքերուս խորը սառած ներող  
սիրոյս պերճ արտայայտութեան ի տես, դուն  
այլայլեցար, եւ կուրծքդ առաջին անգամ ըլ-  
լալով սիրոյ դողէն սարսուսց . . . :



## ՏԱՐԻՆԵՐ ՅԵՏՈՅ . . .

Սիրարփիս,

Շատ տարիներ յետոյ, մետաքս դան-  
գուրներդ ծերութեան ձիւնով պիտի ծած-  
կուին :

Վայրի հասուն ելակէն աւելի՛ հիւթեղ,  
աւելի՛ բուրումնաւէտ, աւելի բոսոր շրթներդ  
աշնան տերեւներուն նման պիտի թօշնին :

Աչքերդ պիտի դադրին իրենց մոզական  
ուժով սրանք ստրկացնելէ, կամքեր խորտա-  
կելէ, հպարտութիւններ նսեմացնելէ :

Այտերուդ վրայ վարդեր պիտի չծաղկին  
այլեւս :

Պիտի նմանիս կուռքերէ զրկուած հինա-  
ւուրց մեհեանի մը, ուր միսթիկական պաշ-  
տամունքի զմուռսը այլեւս չեն ծխեր, ո՛չ ալ  
մեծարանքի շուշաններ կը նուիրաբերեն :

Բայց ես պիտի չի դադրիմ քեզ պաշ-  
տելէ, ո՛վ ամենակարող ժամանակի հարուած-  
ներուն տակ կիսաքանդուած մեհեան, եւ  
բազինդ հանդարտացած կիրքիս նարգիսնե-  
ներով զարդարելէ . . . :

Եւ ձմրան մրրկոտ գիշերներուն, երբ  
դուրսը ոռնացող քամին ձիւնով պիտի ծած-  
կէ լուսափեղկերը մեր տնակին, դողդոջ  
մատներով պիտի բանանք մեր բեղմնաւոր  
գարունին յիշատակներուն կայծերը գերեզմա-  
նող մոխիրը, այդ կայծերը պիտի արծարծենք

Եւ վառարանին մեղեդիին մէջ՝ մեր ծաղկա-  
զարդ գարունին հովուերգութիւնը պիտի  
ունկնդրենք :

Ու մեր կեանքին ցայգալոյսը՝ մեր սի-  
րոյ այգալոյսին վերյիշումով պիտի գեղեց-  
կացնենք . . . :



## ԽՌՈՎՔ

Իրիկուն մը, երբ գետափէն կը վերադառնայինք խայտալով, կը յիշե՞ս, ես սիրտդ ջաւցուցի:


Եւ բոսորած այտերուդ վրայէն արցունքի խոշոր կաթիլներ սահեցան ու ձեռքերս այրեցին ճիշտ այնպէս՝ ինչպէս հրաբորբ սէրըս սիրտս այրած էր:

Զղջացի ըրածիս համար, ու հողիիս ամբողջ փափկութիւնը եւ քնքշութիւնը մատներուս ծայրը համադրելով՝ գգուեցի քեզի աննախընթաց գորովանքով, շրթներովս արցունքներդ սրբեցի ու խոստացայ երբէք սիրտդ չջաւցնել:

Իուն ներեցիր ինձի:

Յանցանքի, զղջումի եւ ներումի իրիկունը հիմա հողիս յաճախ կը վերյիշէ եւ զարթնող կասկածէ մը կը խոտլի.

Պիտի կրնա՞յ արդեօք իր խոստումը կատարել եւ սիրավառ սիրտդ բնա՛ւ, բնա՛ւ չջաւցնել . . . :



**ԿԱՐՄԻՐ ԷՋԵՐ**



## ՉԻՒՆԸ ԿԸ ՏԵՂԱՐ

Բոյս աճոնց որոնի բաժուն վիճս մը  
ունին իրենց կրճեւուն սակ

Կաղանդի նախօրեակին էր: Հրարորբօք  
ճակատս պաղ ապակիին կպած անխառն հա-  
ճոյքով կը դիտէի ձիւնի սպիտակ թերթիկ-  
ները, որոնք կը գգուէին, մետաքսահիւս  
ժանեակներով կը զարդարէին ալօթոյ ձեռ-  
քերու նման դէպի երկինք երկարող տերեւա-  
թափ ճիւղերը նիրհոյ ծառերուն:

Եւ խորշակահար հողիս անդուսպ թը-  
ռիչքով կը սաւառնէր դէպի հիւսիս, ուր եր-  
բեմն ձմեռը ինձ համար նոյնքան հմայիչ էր  
որքան պարունը, ուր սոնացոյ քամին կը  
յիշեցնէր հայրենի լեռան կողքէն դուրս ցայ-  
տոյ առուին օրօրոյ մեղեդին, իսկ տեղացոյ  
ձիւնի աստղիկները՝ կեռասենիի ծաղիկնե-  
րուն բուրումնաւէտ թերթիկները, այն կե-  
ռասենիին՝ որուն շուքին սակ բմբոշխնեցի  
ու երգեցի իմ առաջին սէրը . . . :

Ես կը սիրեմ ձիւնին եւ կեռասենիին  
թերթիկները, որովհետեւ անոնք կը խան-  
ճարուրեն անապատ հողին բերրի կուրծքը,  
կը վարագուրեն դայն սկօսող բոլոր կնճիռ-  
ները:

Ամայացած փողոցին երկայնքն ի վար,  
մուրացկանուհի մը յոգնաբեկ քայլերով կը  
յառաջանար: Քամին դիւային քրքիջով անոր  
մերկութիւնը ծածկող ցնցոտիներուն կը ծի-  
ծաղէր, իսկ տարափուող ձիւնի թերթիկնե-

ըր կը հալէին անոր արտասուածութիւն, գուժ  
եւ կարեկցութիւն հայցող աչքերուն խորը :

Առատ լոյսի հեղեղներով ողողուած ա-  
պարանքի մը պատուհանին տակ մուրացկա-  
նուհին կանգ առաւ :

Պատուհանը բացուեցաւ եւ վարդագեղ  
ձեռք մը, վարդագոյն վարագոյրներու ձեղ-  
քուածքին մէջէն, լուծա մը դրաւ սառած ա-  
փին մէջ :

Երախտագիտութեան բոցը փայլեցաւ  
ու մարեցաւ անոր հոգին ցոլացնող աչքե-  
րուն մէջ :

Տղեկ մը գաղտագողի մօտեցաւ մու-  
րացկանուհիին եւ կաղանդի առթիւ նուէր  
ստացած իր փոքրիկ գաւազանով ուժգին  
զարկաւ անոր ձեռքին :

Սուր ցաւէ անոր մատները պրկուեցան  
եւ արիւնի կարմիր կայլակներ բոսորեցան :

Արիւնի կաթիլներ շողարձակ յակինթ-  
ներու նման ինկան ձիւնէ խաճարուրին  
վրայ :

Հոն կարմիր վարդեր ծաղկեցան :

Ձիւնի թերթիկներու տեղատարափը կը  
շարունակուէր: Էսթեհնէս պաղ սարսուռ մը  
անցաւ, իմ սիրտն ալ արիւնոտեցաւ, երբ  
տեսայ թէ տեղացող ձիւնը կը գերեզմանէ  
նորաբողբոջ վարդերը, կ'անհետացնէ խո-  
ցոտուած սիրտէ մը կաթկթող արեան կար-  
միր հեաք երը . . . :



## ՅԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՐ

Կ'ուզայ Ան . . . :

Բաշարձակ երիվտրի խօլ վաղքով կ'ար-  
չաւէ, իր նայուածքին փայլակներով նուա-  
ճելով դարաւոր կեղծիքին ու Ստրկութեան  
խաւարը:

Իր առջեւ ցցուող կարկառները կ'ա-  
րիւնոտեն անոր սաքերը, ճամբան եղերող  
մացառները կը դիշատեն անոր մկանները,  
բայց անզօր են շղթայելու անոր ազատարար  
խոյանքը:

Եւ անոր վիրաւոր սմբակներուն տը-  
րփի'ւնն է որ այսօր աշխարհը կը դղրդա-  
ցնէ, Անոր ըմբոստացումի, ընդվզումի եւ  
ցասումի որոտն է որ սնանկացած Մօլօխին  
խնկարկունները ու երկրպագունները կը սահ-  
մրուկէ:

Կը քալէ', անխոնջօրէն ու յաղթական-  
օրէն, կը քալէ' դէպի բարձունքները լուսա-  
շող, սրբազնագոյն Նպատակին:

Պատկառանքով կ'անցնի անուանի եւ  
անանուն հերոսներու դիակներու քովէն,  
խաչազուրկ գերեզմաններու վրայէն անոնց՝  
որոնք արհամարհանքի կարմիր թուքը նե-  
տեցին մարմնացած Ոճիրի երեսին, նզովեցին  
բարեկամին դաւաճանութիւնը ու երկնային  
ժպիտով ընդառաջեցին մահուան, որ իրենց  
արեւ - իտէալին յաղթանակը փառաւորելու  
սահմանուած է միայն:

Կը քալէ Ան, իր խրոխտ ճակատը նոր  
բաղխումներու երկարած, իր շրթները ընդ-  
վզումի մշտանոս ստինքներուն կպած, եւ իր  
պողպատուած ձեռքերուն մէջ պինդ սեղմած  
թակով կը փորէ, կը քանդէ հիմերը դարե-  
րու տառապանքին եւ անարդարութեան ու  
իր մշտավառ ջահին բոցերովը հին աստուած-  
ներու մեհեանները անխնայ կը հրդեհէ . . . :

Կը քանդէ ու կը հրդեհէ, եւ մխացող  
աւերակոյտերու վրայ ճշմարիտ Ազատութեան,  
Եղբայրութեան եւ Իբրաւունքի կոթողները  
կը բարձրացնէ :

Երանի՛ անոնց՝ որոնք Մեծ Առաւօտուն  
կարօտը ունին իրենց սրտերուն մէջ, երանի  
անոնց՝ որոնք իրենց եզունգներով Յոյսի  
ճամբաները կը պեղեն, երանի՛ անոնց՝ որոնք  
Օրերու Օրուան յաղթանակի հաւատքով  
կ'ապրին եւ այդ յաղթանակը արագացնելու  
բոցը, խանդը ու կորովը իրենց երակներուն  
մէջ :

Ափսո՛ս, բիւր ափսոս այն կոյրերուն  
եւ անկարներուն, որոնք սարդի ցանցերով  
կը ճգնին Գաղափարի եւ Իտէալի երկվար-  
ումները կապանքել :

Կուգայ Ան, իր ճամբուն վրայ ցցուող  
բոլոր խութերը անգթօրէն տապալելով, իր  
կայծարձակ սմբակներուն տակ սողուններուն  
թունալից ժանիքները տրորելով :

Կուգայ Ան . . . կուգայ յամառ ու վեհ  
պայքարներու ճակատները դափնեզարդելու . . .

Կուգայ Օրերու Օրուան Մեծ Յաթա-  
նակը !



## ԳԵՌ ՉԵՐԳՈՒԱՄ ԵՐԳԸ

Կուսնի արծաթ ցոլքերուն տակ հեշտագին օրօրուող ալիքներուն վրայ իր երազկոտ հայեացքը սեւեռած՝ մենակեաց աշուղը այս երեկոյ ալ, իր թառին լարերուն հետ մտերմօրէն խօսեցաւ :

Եւ գիշերուան լուսթեան մէջ երգ մը լսուեցաւ մեղմագին, երգ մը տխրագին. —

« Ես կ'երգէի նուսուֆարին մէջքը ա՛յնքան քնքշանքով պարուրող ալիքը եւ լէյլագին բուրումով նորապսակներու անկողինը բուրվառող գեփիւռը » :

« Կ'երգէի նարգիսին գոգին մէջ հանգիստ մրտիող ցօղին փայլը, խոկացող եղեւինին վրայ թառած ձիւնի փաթիլներուն սպիտակութիւնը եւ երկինքի անծայրածիր կապոյտին մէջ տարուբերուող ամպին գանգուրները » :

« Կ'երգէի շուշան կուրծքերուն եւ ահոնց վարդ պտուկներուն զգլխիչ հրապոյրը, կիրքին վազամեռիկ բոցը եւ սիրոյ ինքնամոռացումը » :

« Այն ատեն իմ երգերս զուարթ էին, արբեցնող ու խելառ: Ես բոլոր սիրահարներուն սիրելի աշուղն էի » :


« Այժմ կիներ, գինին, երազը ու պարանքը չեմ երգեր, որվհետեւ իմ տկար աչքերովս տեսայ պղծուած սրբավայրեր, արիւնով ու ցեխով պատած մասունքներ,

անսուաղութենէ կմախացած դէմքեր եւ հարազատ եղբօր սրտին մէջ մխրճուած եղբօր ժանիքներ» :

« Այժմ իմ երգերուս մէջ չին լսուիր կարկաչահոս աղբիւներու օրօրը, բարտիտեբեւներուն սօսիւնը, այլ՝ ժայռերուն կուրծքը կրծող ըմբոստ ալիքնելուն գոռումը » :

« Այժմ կ'երգեմ արտասուելով ու նըզովելով, իսկ երբեմն կ'երգէի խնդալով եւ օրհնելով : »

« Կ'արտասուեմ ու կ'երգեմ, արցունքներուս մէջէն սրտատրոփ կ'սպասեմ ունկնդրելու օրօրօցէն մինչեւ գերեզման սանջուելու, կեղեքուելու եւ մերժուելու դատապարտուած մարդկային գորշ զանգուածային կուրծքէն թռած մարտադու երգին շեշտերը, որպէսզի անոնց չափին տակ երգեմ երգերուս երգը, ըմբոստներու յաղթանակին կարմիր երգը... »



## ՅԱՆԿ

	Էջ
Փոխան յառաջաբանի	3
Խօլ վերացումի պահերուն	5
Մեհեանը	7
Քրմուհին	9
Եզնիկը	11
Գաղափարի հրապուրանք	14
Սիրած գիրքս	15
Սիրասենչ կինը	17
Կուռքեր	18
Բացի դռները	20
Չեմ տանջուիր	22
Վարդենին	23
Ժպիտը	25

### ԱՆՈՐ ԶՕՆՈՒԱԾ ԵՐԳԵՐ

Դուն չը հաւատացիր	29
Աչքերդ	31
Սիրոյ առաջին դուր	33
Տարիներ յետոյ	34
Խառվք	36

### ԿԱՐՄԻՐ ԵՐԳԵՐ

Չիւնը կը տեղար	39
Յաղթանակի օրը	41
Դեռ չերգուծ երգը	43

[ 204 ]

A <sup>ii</sup>  
57093

ԳԻՆ 20 ԼԷՎԱ

*Հեղինակի հասցեն՝*

Յ. Պօղոսեան

փողոց «Պօկօմիլ» № 17 Սօֆիա

H. Boghossian

rue „Bogomil“ № 17

Sofia (Bulgarie).

ԳԱՍ Հիմնարար Գիտ. Գրար.



220057093